

## Զ Ի Ս Ց Ա Ի Ց Ն Ո Ղ Ն Ե Ր Ո Ւ Ն

Անոնք որ զիս ցաւցուցին որքան աս են հիմա, Տէ՛ր,  
Որոնք զիսեն վիսին հետ քիչ մ'ալ շնորհ ինձ՝ զըլիւր,  
Թէ ոչ վիսիս, շնորհիդ պէտք չէի՞նք գէթ խընայել:

Կը նայիմ մերք սիրէս ներս, աւերակ սան մ'է հանգոյն,  
Ինչ ամայի, ով Աստուած, երսզներո՛ւ շնորհներսն,  
Բայց անկիւն մը, հիմա հոն, Ծիծեռնակ մ'է շիներ բոյն:

Անոնք որ զիս ցաւցուցին, կ'ուզեմ ամէնքն ալ զիսնան,  
Թէ ամէն մէկ հարուածին կամս աւելի կ'ամրանայ,  
Թէ քարմ ուծեր կը բքիին հոգիիս մէջ կը ասնան:

Թ'աւերակին տեղն հիմա ես կը շինեմ **ՏՈՒՆ ՄԷ ՆՈՐ**,  
Ու գեղեցիկ աւելի եւ աւելի ալ տկուն,  
Պարիսպներով բարձր ու հաստ պիտի պատեմ շուրջբոլոր:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

\*  
\* \*

Թող հըպի Մոզական Գաւազանն,  
Կերպարանքն իր փոխէ ամէն բան,  
Տանարի վերածուի մեր աշխարհն,  
Արեւը ըլլայ ջահն իր պայծառ;  
Ծաղիկները՝ մանրիկ խընկաման,  
Երգէ հովն ալ մեղմիկ Եւրական...

.....  
Քերթողի հոգին լար մը ըլլայ  
Միջոցին մէջ անվերջ բըրբըռայ,  
Չանգերու մեղանոյս դողանջէն  
Կարօտի եւ սիրոյ մը մոռնջէն...

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ